



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


4778

282
U-23

Επιγραφή
1865

9090

12012



11-28

ՊԱՏԱՍԽԱՆԻ

ԸՆԴԴԷՄ ՏԵՏՐԱԿԻ

Հ. ԹԵՄԻՃԻՕ ՊՈՒԶԵԼԼԻՒՆ

ԳՐԵԱՑ

Տ. Հ. Թ. ՄԱՂԱԼԱՆԵԱՆՑ
ՏՆՕՐԵՆ ԴԱՍՏՏԻ ՀԱՅԿԱԲԱՆՈՒԹԵԱՆ
ԵՒ ԲԱՐՏՈՒՂԱՐ ՍՐԲՈՑ ԱԹՈՌՈՅՍ

ՀՐԱՄԱՆՆԻ ԵՒ ՀԱՃՈՒԹԵԱՄԲ
Տ. Տ. ԵՍՏԵՆՑ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԱՐԻ
ԵՒ

ՏՆՕՐԵՆ ԺՈՂՈՂՈՅՆ

1865 ՅՈՒՆԻՍ 17

ՅԵՐՈՒՍԱԿԵՄ

Ի ԿՆՆ ՍՐԲՈՑ ՅԱՊՈՒԲԱՆՑ

282
U-23



282
U-23

ՊԱՏԱՍԻՍԱՆԻ

4y

ԸՆԴԴԷՄ ՏԵՏՐԵԿԻ


Հ. ԹԵՄԻՃԻՕ ՊՈՒԶԵԼԼԻՒՆ

Գ Բ Ե Ց

Տ. Հ. Թ. ՍԱՎԱԼԱՆԵԱՆՑ

ՏԵՕՐԷՆ ԴԱՍԱՏՈՒ ՀԱՅԿԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ԵՒ ԲԱՐՏՈՒՂԱՐ ՍՐԲՈՑ ԱԹՈՌՈՅՍ



ՀՐԱՄՆԸԻ ԵՒ ՀԱՃՈՒԹԵԱՄԻ

Տ. Տ. ԵՍԱՅԵԱՅ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԵԱՐԳԻ

ԵՒ

ՏԵՕՐԷՆ ԺՈՂՈՎՈՅՆ

1865 ՅՈՒՆԻՍ 17

2001



ՅԵՐՈՒՍԱԴԷՄ

Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԲԵԱՆՑ

23005



594
39

Յարգոյ Րնթերցողք .

Ասցիս ամսոյ մէջ էր երբ նորէն սկսաւ սեփակա-
նութեան խնդիր մի ծագել Բեթլէէմի մօտ Քառաս-
նից ըսուած Այրին վրայօք , զոր Լատինք՝ ինչպէս աս-
կէ 16 տարի յառաջ , նոյնպէս այս անգամ փորձ փոր-
ձեցին իրենց սեփականել : Եւ որովհետեւ երեք ազ-
գաց՝ այսինքն Հայոց , Յունաց և Լատինաց յատկա-
ցեալ տեղ մի է , կ'արժէ որ մանրամասնաբար խնդրոյն
դէպքը աշխարհի առջեւ դնեմ , և ապագային պատ-
մաբանական ճշմարտութիւն մի աւանդեմ :

Անցեալ ապրիլ 24 ին էր , ըստ հին տուճարի , լսե-
լով Հայոց վանքը թէ Լատինք շինութեան մի ձեռք
զարկած են յիշեալ Այրին մէջ առանց լուր տալու
Հայոց և Յունաց , անմիջապէս իւր թարգմանը կը
խրկէ Լատինաց Առաջնորդին իմացընելով անոր այն
տեղւոյն վերայ համատացութեան ունեցած իրա-
ւունքը : Եւ կ'առաջարկէ իրեն՝ որ չուզելով Հայոց
վանքը Յունաց պէս բողոք ընել առ տեղական կառա-
վարութիւնը և վսեմափառ Բզեշխին գլուխը ցաւցը-
նել , յանձնարարական ժողով մի կազմեն երկու կող-
մանց , և իւրաքանչիւր վանքի ունեցած թղթերը ու
կէօճէլները մէջ բերելով քննուին . եթէ Հայք չկարե-
նան ցուցընել զօրաւոր կէօճէլ մի նոյն տեղւոյն վրայօք ,
բողորովին հրաժարին իրենց իրաւունքէն : Երբ այս ա-
ռաջարկութիւնը որ խաղաղասիրական էր մերժուեցաւ
Լատին միաբանութեան կողմէն , Հայոց և Յունաց

Թարգմանք գնացին (ապրիլ 29) առ Քայմաբաժն, վասն զի Բդեշխը բայակոյ էր, ու պահանջեցին իրմէ որ արգիլել տայ շինու թիւնը, և թէպէտ նոյն օրը քէշֆի երթալով քննութիւն եղաւ, բայց չեմք գիտեր ինչ պատճառաւ խտրանել տալու զանցառութիւն եղաւ: Ասոր վերայ ստիպուեցան Հայք և Յոյք բողոք տալ (մայիս 1) Քայմաբաժն: Քանի մի օրէն վսեմափառ Բաշայն գալով ժողով կազմեց (մայիս 17) իւր Սարային մէջ, ու բայ ՚ի երեք վանքն՝ ներկայ էր հսն և Գաղղիոյ հիւպատոսարանի քանչէլիէր յարգոյ Պարոն Լաֆօնը. հսն բան մի շորոշուելով՝ հարկ եղաւ բուն ինդոյն տեղը երթալ (մայիս 21) քննութեան: Այսեմափառ Բդեշխը թէ՛ Լատինաց երկու կտոր թուղթերը՝ որոց մէջ ամենեւին յիշեալ Այրիս վրայօք յիշատակութիւն մի չկար, և թէ՛ Հայոց ձեռքը գրանուած երկու կտոր զօրաւոր վաւերագրութիւնները կարգալով, և չուղեւրով Լատինաց կողմէ օր առաջ պատրաստուած վկայները բերել տալ, հրամայեց իւր մարգոյր որ երթոյ դիւղը ու հինգ թաղէն երկերկու հագի խիստ ծերունիներէն առանց կրօնքին նայելու առնէ բերէ: Այլ ներկայացան ժողովին դիմաց երեք ծերունի Ֆէլլահ, որոնց մին Տաճիկ էր. առանձին խօսեցընել տալով զանոնք տեսաւ որ երեքին ալ պատմութիւնը մի և նոյն էր: Այլ սյս էր անոնց վկայութիւնը, թէ « սոյն Այրը բոլոր գիւղացւոց է. ամեն քրիստոնեայք համարձակ կու գան աղօթելու. դուռը միշտ բաց կը մնայ, և ոչ մէկ ազգի յատկացեալ է. կանթեղ, պատիւեր, սեղան չկային. սյլ դիւղացիք ու խտընելով կը բերէին քիչ մի իւղ կը վառէին »: Լատինաց երիտասարդ Թարգմանը այս վկայութեանց գէժ համարձակեցաւ նոյն խի Բդեշխին իմաստութեանը և երկու ազգաց պատուոյն դպչելով՝ ըսել թէ

այդ վկաները կաշառեալ են . որոյ դէմ Նորին Վսեմութիւնը խոժոռելով ըրած զըպարտութեանը վերայ . յանդիմանեց զինքը ըսելով՝ թէ «Դու ես այս անպատեհութեանց պատճառ եղող , ապա թէ ոչ Լատինաց վանքը այսպիսի անխոհեմ ձեռնարկութեան ամենեւին հաճութիւն չէր տար » : Այսպէս ուրեմն իւր արդարատիւութենէն երբէք չշեղելով իմացուց Լատինաց թէ այսպիսի համատացութեան տեղւոյ մի վերայ առանց հրամանի նորոգութիւն ընելը հակառակ էր օրինաց Տէրութեան : Այն օրը սյոջափող անցաւ , և քանի մի օրէն թէպէտ և Հայք և Յոյք կրկին աղերսագիր մի և Լատին թարգմանին ըրած զըպարտութեանը համար բողբ մատուցին իւրեանց պատիւը պահանջելով , բայց Նորին Վսեմութիւնը կարեւոր գործոյ մի համար ստիպուելով դէպ ՚ի Գազա երթալ , մնաց խնդիրը ՚ի կախ :

Իսրճքերը այս վիճակիս մէջն էին , երբ ձեռքերնիս հասաւ ներկայ ամայս 12 ին , սոյն խնդրոյն վերաբերեալ Իտալերէն լեզուով տպեալ տետրակ մի « Յիշատակ և պաշտպանութիւն ՚ի վերայ սեփականութեան շր սորբ Երկրն լայեւած և Բեթլէեմի սով կաթին ըտաճ Այրին Ռշ » անունով : Անք այս գիրքը ինչպէս բնական է՝ հետաքրքրութեամբ կարդացինք . և որովհետև Լատին միաբանութեան մէջ նշանաւոր անձի մը հեղինակութիւն էր , այն է Հ . Ռեմիճիօ Պուզէլլի՝ նոյն միաբանութեան քարտուղարը , վասն որոյ քիչ զարմանք ու ապշութիւն չպատճառեց քանի որ կը շարունակէինք մեր կարդալը : Առաջին տեսութեամբ սա դատումը ըրինք մեր մըտքին մէջ , որ , եթէ երբէք Լատին միաբանութիւնը այս Քառասնից Այրին (այսպէս կը կոչեն Հայք նոյն տեղը ,) վրայ սեփականութեան ամենատկար փաստ մի կամ հաստատութիւն մի ունէին երբէք , այս հետաքրքրա-

կան տետրին հրատարակումով այն ալ կորսնցուցին : Անաչառապէս կարդացողը պիտի զարմանայ մեզի հետ մէկտեղ՝ մէջ բերած իրաւունքներուն , ձեռնարկութիւններուն ու բռնաբարեալ հետեւութեանց վերայ , որոնք խիստ տրամաբանական երեւելով իւրեան՝ գրեթէ բոլոր իւր ուժը այնպիսի փտուն փաստերու ու վկայութիւններու վերայ հաստատած է , կարծելով թէ սեփականութեան մի վրայօք բաղձանք յայտնելը՝ տրամաբանել է : Բայց մենք այս յառաջաբանական խօսքերը թողլով՝ մասնէք յառաջ բերած իրաւունքներուն խորը , և զանոնք մեր կարդացողներուն առաջը դնենք . և որովհետեւ մեր կողմանէ զուրցելիքները զանոնք ջրելու համար է միայն , բաւական է անոր իրաւունքներուն այլանդակութիւնը յայտնել՝ որով ինքնին կը ջրին առանց մեր աշխատութեանը :

Արդ , մեր բարեկամ Հ . Ռէմիճիօն իւր խօսքերը վսեմափառ Փաշային , դատարանի էֆէնտիներուն և ուրիշ սինեօրներու ուղղած ըլլալով , կ'երեւի թէ քիչ մի եւրոպական մարդավարութիւն բանեցընել ուզեր է , կանխաւ ծանուցանելով թէ իւր իրաւունքները մէջ բերած ժամանակ չուզէր բնաւ մէկուն նախատել և արժանաւոր յարգանքը չմատուցանել , որպէս զի ամենեւին մէկուն գանգատանաց տեղիք չտայ , մենք ալ այսչափ ծանուցանելով կը թողունք որ կարդացողը քիչ մի ետքը ինքնին հասկընայ անոր բանեցուցած մարդավարութեան ինչ եղանակ ըլլալը :

Երկու իրաւունք մէջ կը բերէ Պուղէլլի , այն է սրացոմն Բաղմաթամնակիայ , և սրացոմն անընդհար շարոնալիալ և հրապարակաւ : Այն երկու իրաւունքներն ալ ինչպէս ամէն ազգ՝ նոյնպէս և մենք կ'ընդունինք , և գիտեմք որ ամէն ազգաց և օրինաց քով բացարձակ տէր կը սեպուի մէկը կալուածքի մի , եթէ անոր ստացումը

հին ժամանակէ 'ի վեր ձեռքն է , և զանիկայ միշտ և
անընդհատ կերպիւ վայելած է յայտնի և հրապարա-
կաւ : Ուրեմն մենք ալ այս իրաւունքին վրայ կռթռնե-
լով ջրենք Պուղէլլիին փաստերը :

1. ՍՏԱՑՈՒՄՆ ԲԱԶՄԱԺԱՄԱՆԱԿԵԱՅ

Հ . Ռէմիճիօն առաջին իրաւունքով ի՞նչպէս կը
հաստատէ քառանից Այրին իրենց՝ այսինքն Լատին
միաբանութեան սեփական ըլլալը յանյիշատակ ժամա-
նակէ 'ի վեր , ինչպէս կ'ըսէ . արդեօք օրինաւոր հրա-
մանադիրներու , հրովարտակներու և տիրող իշխանու-
թեանց շնորհած յատուկ վաւերագրերու վերայ՝ կը
հիմնէ իւր իրաւունքը : Ս'ի զարմանար , ընթերցող , երբ
լսես թէ այս հրամանադիրը չէ թէ Եգիպտոսի Սուլ-
թաններուն , չէ թէ Օսմանեան կայսերաց , այլ՝

Ա . Գրիգոր ԺԱ . Ս . Պապին կոնդակին՝ որ 1375 ,
նոյեմբեր 25 թուականով Աւինեօն քաղաքը տուաւ :

Բ . Նոյն կոնդակին մէջ կիրով շէնք շինելու հա-
մար տուած հրամանին .

Գ . 1494 Փրկչի թուին Եգիպտոսի անանուն Սուլ-
թանէ մի ընդունուած հրովարտակին :

Առաջին հաստատութեանը դալով , այսինքն Ս . Պա-
պին կոնդակին , ինքը գուշակելով թէ Օսմանեան
Տէրութեան երկրին վերաբերեալ սեփականութեան
խնդրոյ մի որոշման համար Հռոմայի Պապի թէ՛ իրօք
եղած և թէ չեղած կասկածելի կոնդակ մի մէջ բերելը
ուրիշ ազդեցութիւն չկրնար ունենալ՝ եթէ ոչ հա-
կառակորդաց հեգնութեամբ գլուխ շարժելին , և
այս հեգնութենէն ու արհամարհութենէն թէ՛ զինքը
և թէ զՍրբազան Պապը ազատ պահելու համար , մի-
անգամայն և կոնդակը զօրաւոր ցուցնելու համար ,

կ'ըսէ թէ որովհետեւ այս կոնդակը հին է, և հնու-
 թեանը համար ալ զօրաւոր, հետեւապէս քառասնից
 Այրը (1) Սուրբ Երկրին եղած է միշտ: Եւ խնդրե-
 լով մեր ընթերցողներէն որ Հ. Ռէմիճիօին բերած
 փաստին վերայ մեզի հետ մէկտեղ հեգնութիւնը
 մէկդի թողով՝ չէ թէ միայն անյիշատակ ժամանակ-
 ներէ, ինչպէս կ'ըսէ ինքը, թուղթեր մէջ բերէ, այլ
 և այն թուղթերը վաւերական ըլլան միանգամայն շօ-
 շափելի և ոչ երեւակայական:

Երկրորդ հաստատութեամբ աւելի վաւերակա-
 նութիւն տալու համար պապական կոնդակին ծիծա-
 ղելի նիւթ մ'ալ մէջ կը բերէ, սոյնինքն կիրով շինու-
 թիւն ընելու հրամանը. և սոյս հրամանը չէր կրնար
 տալ կ'ըսէ Պապը, թէ որ նախ Օսմանեան կառավա-
 րութեան հետ չհամաձայնէր. և քիչ մի ետքը կ'ըսէ.
 «Եւ այս տեղս ճանչցուած էր թէ Եգիպտոսի արքու-
 նիքէն և թէ Հռոմէն»: Թողունք կրով եղած շինու-
 թեան խնդիրը, որով կուզէ ուժ տալ իւր ըսածնե-
 րուն, ինչպէս կիրը կուտայ հողին ու քարին, ըսենք
 միայն, թէ մեր արգոյ բարեկամը մի և նոյն ժամանակի
 մէջ երկու զանազան կառավարութիւններ ու Հարըս-
 տութիւններ յիշելով, այն է Օսմանեան և Եգիպտա-
 կան, և մեծ հակասութեան մէջ իյնելով, թէ Ս. Պա-
 պին ամենայն ակնածութեան արժանաւոր կոնդակի մի
 քոյութիւնը կը ստէ, և թէ իւր բռնած դատը կը կոր-
 սուցնընէ. և ասիկայ կարծեմք թէ իւր խոհեմու-
 թեանը պատիւ չբերեր:

(1) Լատինք սուրբ Երկիր (Թէրրա Սանթա) ըսելով իրենց Միաբա-
 նութիւնը կ'իմանան փոխանունաբար. իբրու թէ սուրբ Երկրի մէջ ուրիշ
 ազգ գտնուած չըլլային. զոր օրինակ Հռոմ ըսելով Լատին ազգը կամ և,
 հեղեցին կ'իմացուի: այսպէս Սուրբ Երկիր ըսելով Եթուսաղէմայ Լատին
 Քաղաքութիւնը կ'իմանան:

Արրորդ, մեր քաջ ախայեանը սուրբ Երկրի գիււ
 նատոււնը տակնու վերայ ընելով, վերջապէս հին հրամա
 նադիր մի գտած է Փրկչի 1494 թուականին գրուած
 Եգիպտոսի Սուլթանէ մի, որ ըսել է 371 տարուան
 հնու թիւն է . որով ոչ միայն սեփականութիւն կու տայ
 իրենց, այլ և գուռ և բանալի ալ գնելու ու բանալ
 գոցելու ալ հրաման : Ասով լաւելայն կրհաստատէ՝ թէ
 անկէ յառաջ կամ թէ Ս . Պապին կոնդակէն ետքը մին
 չեւ 1494 թիւը, որ է ըսել 119 տարի առանց դրան
 ու բանալիքի էր, և հրաման չունէին ոչ գոցելու և
 ոչ բանալու . և հետեւապէս՝ ինչպէս մինչեւ այսօր,
 նոյնպէս այն ժամանակն ալ յիշեալ Այրը երէք ազգաց
 կը վերաբերէր : Այլ եթէ կուզես հաւատալ, սիրելի
 ընթերցող, այդ հրովարտակին վերայ Քրանչիսկոս Սու
 ռիանօ հայրն ալ Այրը նորոգեց, գուռ ու բանալի դը
 րաւ . և այն ժամանակէն ՚ի վեր սկսան սեղան շինել,
 պատարագ ընել, կանթեղ վառել . և ամենեւին Հայոց
 և Յունաց ընդդիմութիւնները երազնէն անգամ չէին
 անցըներ Լատիք . որ ըսել է, թէ Հայք և Յոյնք չէին
 ընդդիմանար, և չէին ընդդիմացած անկէ յառաջ ալ .
 ապա ուրեմն հարկ չկար Եգիպտոսի Սուլթանէն բանա
 լու ու գոցելու հրաման ընդունել . բաւական էր Ս .
 Պապին կոնդակն ու անոր կիրով շինութիւն ընելու
 հրամանը որ Օսմանեան թաղաւորի մը հետ ըրած
 պայմանագրութենէ մի յետոյ սուած էր : Արդ, ու
 բովհետեւ այս կոնդակէն ետքը դարձեալ հրամանա
 գիր ընդունուած է առանձին սեփականութեան հա
 մար, ըսել է թէ ընդդիմութիւն ընող կար : Այլ թէ
 ոչ՝ կամ Ս . Պապին կոնդակը սուտ է, և կամ Սուլթա
 նինը . և կրնանք Հ . Պուզէլլիէն թողութիւն ինդրելով
 ըսել առաջի աշխարհի՝ թէ երկուսն ալ սուտ է, ինչ
 պէս քիչ մի յետոյ պիտի հաստատու մք :

Սենք իբրեւ հակառակորդ և համատացութեան իրաւունք ունեցող, պատուելի Պուզէլլին երրորդ աւարկութիւններուն սա բնական հարցումը պիտի ընէինք, եթէ 371 տարիէն և անկէ ալ հետին երթալով՝ 490 տարիէն ՚ի վեր այդ Այրը Լատին վանաց ստացուածքն է Վաերական և Կրապորական կերպով, ինչո՞ւ համար մինչեւ ցարդ առանց դրան ու բանալիքի թողուցած է. ինչո՞ւ համար իրենց միւս եկեղեցիներուն պէս հարկաւոր եղած չէ՞ թէ նորոգութիւն՝ այլ շինութիւններ որ ամենակարեւոր են՝ չէ ըրած. ինչո՞ւ համար յատուկ պահապան մի և մասնաւոր միաբանութիւն մի չէ հաստատեր, որ այսպիսի Սրբազան տեղւոյ մի սրբութեան ու մարբութեան և պայծառութեան հսկէ. Այս իրաւացի հարցմանս տես ի՞նչ օրինաւոր պատասխան կուտայ օրէնսգէտ պատուելին. « Ի՞նչ, կ'ըսէ վստահութեամբ մի, եթէ իմ մէկ երկրիս վերայ շինութիւն ընելու հրաման ունենամ ու չչինեմ, միթէ ստացման իրաւունքս կը կորսունցընեմ » (Երէս 5). Ի՞նչ հանճարաւոր պատասխանի. ի՞նչ զօրաւոր փաստ. Այս չեմ ուզեր ըսել թէ ըստ տաճկական օրինաց՝ հո զատէր մի, եթէ իւր հողը, թէ որ Գ-ը է 15 տարի, և թէ որ Վաիֆ է՝ 33 տարի առանց մշակելու և շինութեան թողու անխնամ, կը կորսունցընէ իւր ստացման իրաւունքը. Այս աւարկութեանս գուցէ մեր հակառակորդը միայն մշակելի երկիրներու համար իմանայ, որում կը շնորհեմ. Ի՞նչ չեմ կրնար երբէք շնորհել իրեն, եթէ Քառասնից Այրը հասարակ երկրի մի տեղ կը համարի, զոր կրնայ մարդս ըստ կամաց ծախել ու գնել. Ո՛չ, Հ. Պուզէլլի. քու կամացդ չէ յանձնուած որ ուզած ժամանակդ շինես և կամ չը շինես. այնպիսի տեղ մի որուն եթէ ոչ բնապէս՝ գէթ բարոյապէս վայելելը երեք ազգաց անխտիր կը

վերաբերի . այնպիսի տեղ մի որ եթէ այսօր չեղաւ , կարելի է ու խիստ կարելի որ կամ վաղը , կամ եկող տարի և կամ հարիւր տարիէն ետքը կրնայ ուրիշ քրիստոնեայ ազգ մի ձեռքէդ խլել , և այն օրինօք և դատաստանաւ . ինչպէս օրինակները խիստ շատ են . Այսպիսի տեղ մի , եթէ Լատին միաբանութեան յաջողեր է տեղական Իշխանութենէ սեփականութեան և շինութեան հրաման ընդունել , միթէ իրաւունք չունիմ հարցընելու , ինչո՞ւ համար ուրեմն չես շինած հինգ դարէն 'ի վեր է . ինչո՞ւ համար այսքան երկար տարիներէ 'ի վեր խաբեր ես ու կը խաբես Եւրոպիոյ բոլոր քրիստոնեայ բարեպաշտ արքունիքները , որոնք Ս . Երկրի Լատին վանքերուն և Եկեղեցեաց համար , որոնց մէջ կիմանաս նաև այս Քառասնից Այրը , այսքան թանկագին ընծաներ խրկած են ու պատուած (երես 13) :

Սեր նրբամիտ ախոյեանը ըրած հարցումս ու անկէ ելած հետեւութիւնը՝ որ է սեփականութեան իրաւունք չունենալին , պիտի ու ծաղրական կը համարի . « Քանի որ , կ'ըսէ , իրենք ձեռունին հրովարտակ մի չունին և չկրցան մէջ բերել , մեծ ծիծաղի արժանի է ըրած ենթադրութիւննին , տարակոյսնին , երեւակայութիւննին ու երազնին » : Այս խօսքը մերմելու համար , և մենք մեր հետապնդութիւնը ու համատալլութեան իրաւունքը երեւակայական և ենթադրութիւն չըլլալը , այլ օրինաւոր և վաւերական թղթով ըլլալը քիչ մի ետքը ցուցընելու ստիպեալ ըլլալով , հոս ուրիշ առարկայի մը կ'անցնիմ :

Կ'ըսէ լրջամիտ Պուզէլին , թէ իրենց հրամանագիրը (1494) ուրիշ կառավարութենէ ըլլալով ու խիստ հինցած , թերեւս մենք չենք ընդունիր : Իրաւունք ունի այս կարծիքն ընելու , չէ թէ հնութեան համար , որ աւելի փառաւոր իրաւունք մի կ'ընծայէ , ինչպէս են

Թէ՛ մեր և թէ՛ ուրիշ որ և է ազգի սեփականու-
 թեան վերաբերեալ հրովարտակները , այլ անոր հա-
 մար որ տիրող Հարստութիւնը փոխուելէն յետոյ՝ նոր
 իշխանութեան ձեռօք նորոգուած կամ վաւերացուած
 չէ , ինչպէս է սովորութիւնը ու օրէնքը Տաճկաստանի
 մէջ . և այս չէ թէ միայն իշխանութիւնը փոխուելուն ,
 այլ և վեհապետի մը վախճանէն յետոյ նստող յաջոր-
 դէն կը վաւերացուին : Արդ , ունի՞ արդեօք Օսմա-
 նեան Տէրութեան կողմէն յատուկ թուղթ մի , կամ
 թէ արդէն ունեցածին վերայ վաւերացում կայ Սէլիմ
 Ա : էն՝ որ զԵգիպտոսն ու Երուսաղէմը առաւ , և
 կամ իւր բարեժառանգ յաջորդներէն մինչեւ ներկայ
 ամէնողորմած և արգարասէր Սուլթան Ապտ — իւլ —
 Ազիզ խանէն , և կամ թէ իրենց միաբանութեան զա-
 նազան առթիւ արուած հրովարտակներուն մէջ կայ
 սպրեօք Քառասնից Այրին յիշատակութիւնը : Եւ
 կը խայնիմ Պուզէլլիին կողմէն բացասական պատասխան
 տալու . և թող ներէ ինձ յայանել իմ կարծիքս թէ
 1494 թուին առնուած թուղթն ալ ստոյգ չէ . կամ
 թէ կայ ալ նէ այնպիսի թուղթ , հարկաւ թէ վերջին
 դասին (1849) , և թէ ներկայիս դուրս կը հանէին :
 Եւ եթէ ըսած հրամանագիրը այն է զոր նոյն թուա-
 կանին յուլիս 7 Էդհէմ փաշային ժամանակ Մէճ-
 լիսի մէջ հանեցին ու կարդացուեցաւ հրապարակաւ ,
 անոր մէջ բնաւ յիշատակութիւն չկար Քառասնից
 կամ Կաթի Այրին :

Գարձեալ , եթէ օտար կամ նախորդ Հարստու-
 թեան ժամանակէ եղած հրովարտակները վաւերական
 կը համարին , հարկ է որ այսօրուան օրս Հայոց ազգը
 դատ բանայ ու ետ առնու զԳողգոթայն ու Տարած-
 ման տեղը , գրոնց առաջինին Յոյնք և երկրորդին Աւ-
 տինք տիրած են , և ասոնց հաստատուն ու ստոյգ

հրովորտակները որոնք արդարեւ յանյիշատակ դարերէ
 'ի վեր են, դեռ մինչեւ ցայսօր մեր սուրբ Յակոբայ
 վանքի Պատրիարքական դիւանատան մէջ կը պահուին :
 Եւ հիմըկուց կը խոստանամ Հ. Պուզէլլին որ եթէ
 այսօրինակ իւր կտրուկ փաստաբանութեամբը կրնայ
 ետ առնուլ Գողգոթայն, Տարածման տեղը իւրեան կը
 շնորհեմ իբր վարձ իւր սշխատութեանը :

Հ. Պուզէլլին այս առաջին մասին մէջ ամենազօ-
 րաւոր ձեռնարկութիւն մ'ալ կ'ընէ, որու մէջ չըսեմ
 իւր աստուածաբանութիւնը՝ այլ քաղաքագիտութիւ-
 նը և տրամաբանութիւնը կը փայլի : Կ'ըսէ, երես 8 և 9,
 Թագաւորի մը տուած օրէնքները, պայմանագրու-
 թիւնները ու սեփականութեան համար տուած մաս-
 նաւոր հրամանագիրերը մի և նոյն զօրութիւնը ունին,
 և որովհետեւ Հարստութիւն մի փոխուելուն օրէնք-
 ները ու դաշնագրութիւնները չեն փոխուիր, այլ կը
 յարգուին յաջորդ Հարստութենէ ալ, ապա ուրեմն,
 կը հետեւցնէ, Եգիպտոսի Մամլուքներէն Օսմանեան
 տէրութեան ձեռքը անցնելուն, անոնց տուած հրա-
 մանագիրերը իրենց զօրութիւնը չկորսուեցուցին :

Կը պատասխանեմ նախ՝ թէ Վաղղիոյ երկրին Հա-
 րստութիւնները փոխուելն այս բանիս օրինակ բերե-
 լը ծիծաղական է, որովհետեւ Հարստութիւնը ուրիշ
 օտար ազգի մի ձեռք չէր անցներ, այլ ուրիշ գերդաս-
 տանի, որ օրէնքով, կրօնքով ու սովորութեամբք մի
 և նոյնն էին : Դարձեալ օրէնքը ազգաց ու ժողովրդոց
 համար է, և ոչ Թագաւորաց և իշխողաց, վասն որոյ
 քանի որ ազգը նոյն է՝ օրէնքը չկրնար փոխուիլ : Իսկ
 սեփականութեան խնդիրը ասկէ դուրս է. և գիտենք
 և մեզ հետ Հ. Ռէմիճիօն ալ պէտք էր գիտնալ, որ
 ըստ իրաւանց՝ ազգաց՝ աշխարհակալի մի տիրած երկ-
 րին բոլոր ստացուածքները իրեն կը սեփակուին, և բո-

ըր հրապարակական հաստատութիւնները նոր թա-
 դաւորին իշխանութեան տակ կ'անցնին, զորոնք ինքը
 կը կառավարէ ու կը տնօրինէ ըստ օրինաց և ըստ սո-
 վորութեանց տիրող ազգին. և եթէ ուզէ՝ անոնց գոր-
 ծածութեան սեփականութիւնը միայն կը թողու ժո-
 ղովուրդին, ինչպէս են Եկեղեցիները, Դպրոցները,
 և այլն և այլն : 2. Պուզէլլին այս կարեւոր կէտերը
 չգիտնալը կարծեմ՝ թէ քիչ պատիւ կ'ընէ իւրեան և
 իւր պաշտօնին, որովհետեւ քաղաքակրթեալ Փաշայի
 մի և իմաստուն գատաւորներու դիմաց կը խօսի և
 անոնց կ'ուզէ իւր ճարտար գրիչը, և բոլոր ըսածնե-
 րէն սա երկուսը կը հետեւեցընէ . 1. թէ սուրբ Երկի-
 րը (դու իմա Լատին վանքը), այն ժամանակէն 'ի վեր
 ոչ միայն երկրին՝ այլ և Այրին վերայ ալ ուղղակի իշ-
 խանութիւն ունէր . 2. թէ այս իշխանութիւնը ոչ
 միայն Եւրոպայի թղթերով՝ այլ և Թուրքիայի հրա-
 մանագիրերով ալ հաստատուած է :

2. ԻՄԱՌՈՒՆԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՒ ՀՐԱՊԱՐԱԿԱԿԱՆ
 ՍԵՓԱԿԱՌԹԵԱՆ

Այս երկրորդ մասիս մէջ մեր պատուելի ատյեանը
 բողորովին մերկացեալ կը գտնեմք իւր գէնքերէն, այս-
 ինքն զօրաւոր ու հաստատուն նոր գրութիւններէ .
 ու անկեղծաբար կը խոստովանի՝ թէ արդար և չկան
 ոչ նպաստաւոր և ոչ ներհակ վաւերագրութիւններ,
 բայց ասկէ ինչ կը հետեւի կ'ըսէ, բաւական հաստա-
 տութիւն չէ՞ նոյն Այրը շարունակաբար ու խաղա-
 ղութեամբ մինչեւ այսօր մեր ձեռքը գտնուիլը : Քիչ
 մի վարը դարձեալ սիրաբ չհանդարտելով և իւր անհիմն
 ձեռնարկութեան վերայ ասպահովութիւն չունենալով,
 ուրիշ միջոցներով կ'ուզէ հաստատել Այրին վերայ

ունեցած իշխանութիւննին : Եւ ինչ են ըսածները ,
 պատմութիւններ , գործքեր ու վկաներ թէ մեռեալ
 և թէ կենդանի : Տես ինչ կ'ըսէ . « Ես չեմ կրնար
 մեռելներուն խօսիլ տալ (վասն զի Սաւուղին վհուկը
 չէ) , բայց կը յանդգնիմ ըսելու՝ թէ ինձ համար կեն-
 դանիք ալ մեռեալք ալ սխտի խօսին » :

Պարմոնիւնի . Մեր ողորմելի Պուզէլլին ճարը
 հատնելով հին պատմութիւններ կը խառնէ , և ա-
 նոնցմէ մեզ վկայութիւններ կը բերէ , որոնց մենք
 շատին և ոչ անուկները ըսած եմք և ոչ ինչ աստիճանի
 հաւատարմութեան արժանաւոր ըլլալնին գիտեմք ,
 այսու ամենայնիւ թող անոնք գրած ըլլան , ատկէ
 ինչ կը հետեւի . միթէ պատմութեամբ կրնամք տեղ-
 ոյ սեփականութիւնն ստանալ : Աշտիկ Յոյիք Թրեստ
 տպուած Երուսաղէմայ պատմութեան մի մէջ խար-
 գախութեամբ գրած են թէ Սուրբ Յակոբայ վանքը
 Յունաց կը վերաբերի , և Հայք բունութեամբ յա-
 փշտակած են . ճշմարիտ է այս , երբ անդին կարելի է
 Լատիներէն գրքի մէջ ալ նոյն վանքին համար Քրան-
 կաց է գրուած ըլլայ . ուրեմն ճշմարիտ են այս գրե-
 ուածները , և դար մի կամ երկու անցնելէն յետոյ
 Յոյիք պիտի կարենան այդ գրքին վկայութեամբը Հայոց
 վանքին տէր ըլլալ : Այսպէս թէ որ Պուզէլլին յիշած
 մատենագիրները խարգախութեամբ գրած չեն , ան-
 տարակոյս միամտութեամբ գրած կ'ըլլան . վասն զի
 այդ մարդիկը կամ մէկմէկէ առած են , և կամ հոս
 եկած ու ըսած են իրենց Լատին կրօնաւորներէն , ու
 ինչ որ լսեր են անոնցմէ՝ թէ այս ինչ տեղը և այս ինչ
 կալուածը Լատինաց է , այնպէս ալ գրած են իրենց
 ճանապարհորդութեան գրքին մէջ , առանց ուզելու
 աշխատութիւն յանձն առնուլ ուրիշ ազգացմէ ալ
 տեղեկութիւն ընդունիլ նոյն տեղւոյն վերայ : Այս

պատճառաւ է որ Եւրոպացի ճանապարհորդները շատ անգամ սխալ տեղեկութիւններ կու տան իրենց գրքերուն մէջ միամտութեամբ խաբուելով Լատին կրօնաւորաց խօսքին :

Գործք : 2 . Պուզէլլին պատմութիւնները գոցելով գործքերով կը ջանայ հաստատել, զոր կ'ուզեմ հոս մէջ բերել, խնդրելով կանխաւ իմ ընթերցողներէս որ իրենց ծիծաղը բռնեն մինչեւ հետեւու թիւնը մտիկ ընենին . « Կը տեսնէք, կ'ըսէ, որ մեր սրբազան պաշտամունքներուն համար ամէն օր պատուական զարդեր կը խրկուին Երուսաղէմ : Կը տեսնէք զարդերը, կանթեղները, պատկերները, աշտանակները, ոսկի ու արծաթի և ուրիշ պատուական մետաղէ սկիհները . և լաւ գիտէք թէ որով ձեռքէն և սր անձինքներէն կը խրկուին : Եսոնց վերայ նկարուած կամ փորուած կ'ըլլան միշտ թագաւորաց, թագուհեաց, կայսրուհեաց ու կայսերաց նշանները ու անունները : Սպանիոյ, Փորդուկալի, Իտալիոյ և իւր հին հասարակապետութեանց՝ Վենետիոյ, Ճենովայի ու Դուքանայի նշանները . Ճերմանիայի, Պովիէրայի, Նորօլիի, Աւստրիոյ, Սարտենիայի, Գաղղիոյ, ու մինչեւ անգամ Անգլիոյ նշանները, . . . (չերկնցընեմ) բոլոր Եւրոպիոյ գթութեանց նշանները նկարուած են անոնց վերայ : Եսոնք ինչ կը նշանակեն : Բոլոր Եւրոպիոյ տէրութեանց այս սուրբ Տեղերուն որուն ըլլալը դիտանալին կը ցուցընեն » . Եպա կը հետեւցընէ թէ « Այս սուրբ Տեղերուն մէջն է նաև Քառասնից սուրբ Այրը » . (զարմանալի հետեւու թիւն) : Եսոնք, ըստ իմ, ուրիշ բան չեն, եթէ ոչ Եւրոպիոյ արքունիքները շողբորդել, և անոնցմէ պաշտպանութիւն մի յուսալ :

Սեր կտրուկ փաստաբանը այսքանով չբաւականու նայով՝ սպառնալիք ալ կ'ընէ մեզ թէ, պիտի գրեմ ու

իմացընեմ բոլոր Տէրութիւններուն, թէ Լատինք ու
զելով աւելի մեծ խնամօք ու պայծառութեամբ պահ
պանել այս սուրբ Տէղը, Յունաց և Հայոց Բարեխախտի
կրօնաւորները, Բարեպաշտ Եպիսկոպոսները և Պատրի-
արգները կ'ուզեն որ գիշերն ալ քաց մնայ, որպէս զի
անասուններուն լոր ախոռ ծառայէ, ու գողերուն
և շարագործներուն ապաստանարան ըլլան:

Այս տեղ կը թողում Հ. Ռէմիճիօն մարդավա-
րութիւնը՝ որով հեգնաբար կ'արհամարհէ իւր հա-
կառակորդները, և մէջ կը բերեմ իրենց կրօնաւորնե-
րուն Բարեխախտ-Բիւնը և Եպիսկոպոսաց Բարեպաշտ-
Բիւնը պատմական գէպքով մի հաստատելու. և կը հար-
ցընեմ իրեն, կը յիշէ՞ արդեօք 1839 Հոկտեմբեր 3 ին
(ըստ նոր տումարի) Լատին միաբանութեան կային
ներով ու մուրձերով Ս. Համբարձման լեռան վերայ
Հայոց շինած վանքը բարեպաշտութեամբ ու բարե-
նախանձութեամբ կործանելին. երբ Հայք հաստա-
տուն հրովարտակներով և Սուլթան Մահմուտի հրա-
մանագրովը շինած էին, որպէս զի ազատեն այն սուրբ
Տէղը (որ առաջին կարգի նուիրական վայր կը համա-
րի) Ֆէլահներուն աղտոցութենէն, առանց որ և է
ազգի մը գործածութեան իրաւանցը դպչելու, որոնք
թէ ուխտերնին և թէ պաշտօննին ըստ սովորութեան
կը կատարէին առանց արգելք մի կրելու Հայոցմէ:
Կը յիշէ՞ կ'ըսեմ ինքը իւր կրօնակցացը հետ մէկտեղ
այն ժամանակի յիշեալ սուրբ Տէղայն վիճակը որ ըն-
գուներ էր իւր արժանաւոր սրբութիւնը ու յարգը,
կը տեսնէ՞ և հիմակուան վիճակը, որ իրօք ախոռ մի է
և գողերու ու շարագործներու ապաստանարան. և
ով է այս սրբապղծութեան պատճառ եղողը, չէ՞ որ
իւր Բարեխախտի ու Բարեպաշտ միաբանութիւնը, կը
հրաւիրեմ իւր ուշադրութիւնը այս իրական պատ-

ժուծեանս վերայ, և կը խնդրեմ որ նախ կշռէ ու յետոյ իրաւաբանէ, և չդպչի որ և է ազգի մը ներքին ու հոգեւոր գգացմանցը որ սրբազան է իւրեանս:

Վ. Կոյս-Սիւնէ, Այս մասին մէջ վկայութեան կը բերէ Բեթլէէմի շէխերը 1833 և 1849 թուականին եղած դատերուն ժամանակը, ու կ'ըսէ՝ թէ ասուք կանչուեցան, և ըսին՝ թէ Լատինաց է այս տեղը: Ասոնց՝ ինչ պէս առաջինը՝ նոյնպէս երկրորդը բոլորովին սուտ ու սխալ է: Տես ինչ կը դրեն երկրորդ դատին ժամանակ Բեթլէէմի Տաճիկ շէխերը թէ մեր և թէ Յունաց վանքերուն, — Լատինաց կրօնաւորները ուղելով տիրապետել Սիդդի Մէրէմի Այրին, որ բոլոր գիւղացւոց կը վերաբերի, ուղեցին կաշառել քանի մի անօթի ու խեղճ Ֆէլահներ որ երթան վկայութիւն տան 'ի շնորհս Լատինաց: Ի՞նչո՞ւ մենք լսելով այս բանս, կանչեցինք ու յորդորեցինք զիրենք որ քանի մի ոսկիի համար իրենց խղճմասնեքի գեմ չգործեն, ուստի այս բանս իմացնելով՝ կը վկայեմք նաև որ այս Այրը ամենեւին մէկ ազգի մը յատկացեալ չէ, այլ բոլոր գիւղացիք թէ քրիստոնեայք և թէ մահմետականք իրենց ուստը կը կատարեն, և այն: Արդ, և թէ Բեթլէէմի շէխերուն կաշառեալ վկայութիւնը ընդունելի է, և սա առաւել ընդունելի է մեր մէջ բերած անկաշառ վկայութիւնը բուն շէխերուն և ոչ անօթի մարդոց:

Այս դատերուն ժամանակ երկու անգամ ալ, կ'ըսէ, Հայերը թուղթ մի մէջ բերին ու երկու անգամ ալ սուտ ելելով մերժուեցաւ: Ար պատասխանեմ, թէ ինչպէս առաջինը (1833) նոյնպէս վերջին դատին մէջ (1849) այն թուղթը այնքան զօրաւոր գտնուեցաւ, որ դատարանին մէջ ճաղպախ շինուելով անոր վերայ Բարձրագոյն դուռը խրկուեցաւ, ուր յիշեալ թղթին վաւերականութիւնը ընդունելով՝ նոր հրա-

մանագիր մի ելաւ սա մտքով, թէ 'ի բնէ անտի ինչ վիճակի մէջ էր յիշեալ Այրը, այ՛ պէս դարձեալ մնաց երեք ազգաց սեփականեալ: Աւտի այս հրամանիս վերայ դատարանին կողմէն քանի մի երեւելի (միւթէ պէր) անձիւք երթալով ու հեղձ ընելով՝ Լատնաց ձեռքը եղած նոյն ժամանակի նորոգութեան ծախուց մասնակցեցան Հայք և Յոյնք ալ, որ էր 1218 ղուռուշ:

Հիմայ տեսնենք թէ ինչ թուղթ էր այն ժամանակ Հայոց ձեռքը գտնուածը, որով մինչեւ ցայսօր և յաւիտեան պիտի ցուցնեն իրենց համատացութեան իրաւունքը յիշեալ Այրին վերայ: Տաճկաց 117. թուականին, որ ըսել է ասկէ իբր 83 տարի առաջ, վեճ պատահելով նոյն Այրին վերայ, ժամանակին գտնուած Մուլան՝ Աղտուլաս անուն, անձամբ Բեթլէէմ երթալով և տեսնելով Այրին մէջ կանթեղ, պատկեր և ուրիշ անօթներ, գիւղացիներէն քանի մի քրիստոնեայ և տաճիկ Ֆելլահներ կանչելով, և խմանալով ու նոնցմէ թէ տարիէ մը 'ի վեր է իրենք գրած են հանդանօք, ու կը վայելէն Սիգդի Սէրեէմի (Ատուածածնի) օրհնութիւնը ընդունելու, հրամայեց որ դուրս հանեն զանոնք բոլոր, և նոր դուռը զոր բացեր էին գոցելով՝ հին դուռը կրկին բանալ տուաւ. պատուիրելով որ այսուհետեւ ոչ ոք ազգ մէջը ամենեւին կհաս և կարասիք չդնէ, նորոգութիւն չընէ, այլ ամենքն ալ ըստ վաղեմի սովորութեան՝ իրենց ուխտը միայն կատարեն հոն, պահելով զուրբ Այրը իւր հնութեան վիճակին մէջ: Այս հրամանը, կ'ըսէ, ընդունեցին երեք ազգ ալ, և խնդրեցին որ այս մտքը կեօճէի գրուի: Այն կեօճելին մէջ ոչ միայն դատարանի երեւելի մարդոց, այլ և Բեթլէէմի Յոյն ու Լատին գիւղացւոց կողմէ ալ վկայութիւն կայ:

Աւասիկ 4. Ռէմիճիօին սուտ թուղթ ըսածը, որոս ճշմարտութիւնը ու վաւերականութիւնը մինչեւ անգամ Բ. Դուռը ճանչնարով՝ հրամանագիր խրկած է, որու ղայքը կրնայ տեսնել պատուելի Հայրը դատարանի արձանագրութեանց մէջ։ Ինձ այնպէս կ'երեւի որ այս խնդրոյն նկատմամբ արդարատէր Մուրադի մը վկայութիւնը աւելի ուժ ունի քան որ և իցէ բարձրաստիճան եկեղեցականի մը կանգակէն։

Ասոնցմէ ետքը դարձեալ չկարմրելով մեր անխոնջ փաստաբանը, տեղ ոչ քայմաքամն ալ և Սէճլիօի մարդիկն ալ վկայութեան կը բերէ, 1500 էն աւելի մշակաց ձրի աշխատութիւնն ալ, և աւելի ուժ տալով իւր դատին՝ մինչեւ անգամ Հայ և Յոյն վարդապետաց վկայութիւնը մէջ կը բերէ. որպէս թէ ըսած ըլլան որ Այրին մէջ պաշտօն կատարած չեմք։ Ասոնք Պուզէլլինն ամենատկար զէնքերն են, որսնք այնքան ուժ ունին, որքան ուժ ունի մարդոյս ձայնը օգին մէջ. որու գէմ ես ալ ահա այսօր գրութեամբ կ'ըսեմ թէ, Հայ կրօնաւորները ժամերգութիւն ըրած են ուզած ժամանակինն. և եթէ իրենք պատարագ ըրած են հոն զոր չեմք գիտեր, ընդգէմ է Տէրութեան հրամանին, ընդգէմ է իրաւանց ազգաց, և բռնի յափշտակութիւն է։

2. Պուզէլլինն բոլոր ձեռնարկութիւնները և բերած իրաւունքները թէ որ ուզէինք մէջ բերելով ջրել, կտրծեմ թէ բաւական հասակեկ գիրք մի պիտի ըլլար, բայց չուզելով այնպիսի շողփաղփութիւններով մեր սիրելի ընթերցողաց գրութիւնն ալ ցաւցընել որ արդէն բաւական ցաւցուցինք, սա մէկ իրաւունքն ալ մէջ բերենք իւրեան, ու յետոյ փութանք մեր եզրակացութեան ու վստիճանին։

Մեր պարզամիտ բարեկամը կ'ըսէ (երես 18) և շատ

իրաւամբ, թէ ազգ մի կամ անհատ մի՝ տեղ մի ստա-
նալու համար երեք եղանակ կայ, կամ ծախու առնե-
լով, կամ պարգեւ ընդունելով, կամ յափշտակելով, և
կամ գործածութեամբ: Այլ ասանց և ոչ մէկով, կ'ըսէ՝
Յոյնք և Հայք կրնան ապացուցանել իրենց ըլլալը,
իրրու թէ Լատինք Այրը անանց ոչ ծախած են, ոչ
պարգեւ տուած, ոչ գործածած ունին և ոչ իսկ յա-
փշտակած: Արդ, ես ալ այս իւր իրաւանցը վերայ կրու-
թընելով կը հարցընեմ իրեն թէ, այն Այրը՝ որուն
սեփականութեանը համար կը վիճէ, ծախու առած է
մէկէ մը, ոչ, պարգեւ ընդունած է մէկէ մը, չեմ
յուսար, գործածած է, չեմ գիտեր, յափշտակած
է, այն, կ'ուզէ յափշտակել այնպիսի սրբազան Տեղ մի
որ պիւզին բարձր հասարակութեան ուխտատեղի է, և
երեք ազգաց կը վերաբերի: Այլ սխալի գարձեալ մեր
աստուածաբանը, ըսելով թէ Այրին չորս կողմի եր-
կիրը ու վրան Լատինաց է, ի՛նչ իրաւունքով Հայք և
Յոյնք կ'ուզեն անոր ներքեւի մասին տիրել: Ի պա-
տասխանի ասոր՝ կ'ըսեմ իւրեան, թէ այն իրաւունքով
որ իրենք Քրիստոսի Մատրին տիրած են վրան Յունաց
և չորս կողմը Հայոց և Յունաց սեփական ըլլալով, և
ասոր օրինակները խիստ շատ կան Երուսաղէմի մէջ:
Յետ այնորիկ երկար ու բարակ վճռաբանութիւններ
ընելով դրան ու բանալեաց վերայ, ու հաստատել ու-
զեւելով թէ քանի որ դուռ կայ՝ կը հետեւի անոր որ բա-
նալի մ'ալ պիտի ունենայ, և այս կտորին մէջ ալ դար-
ձեալ քաղաքավարութեամբ վարուելու համար իր ը-
րած խոստմանը հակառակ՝ կը յանդգնի ըսել, թէ բա-
նալիքը արգիլել ու զոյ կրօնաւորները, փախչիւնը, ե-
պիսկոպոսները ու պատրիարքները քրիստոսնեայ կոչ-
ուելու արժանի չեն, անիրաւ են, գայթակղեցուցիչ
են, ինչո՞ւ համար, վասն զի բարեպաշտ ողբով կ'ու-

զեն սրբազան տեղւոյ մը վերայ ունեցած հաւասար ստացման իրաւունքնին պաշտպանել : Այլ վերջապէս լաւ համադրուելով՝ որ ինչպէս սաղի դասերուն մէջ նոյնպէս այս դասիս մէջ ալ թէ Հայք և թէ Յոյ՛ք պիտի վերահաստատեն իրենց անդրժեյի իրաւունքը յիշեալ Այրին համատացութեանը վերայ, կակղնալով չըրեմ՝ թէ իւր իրաւանց տկարութիւնը ճանչնալով, հաւանութիւն կուտայ Յունաց՝ բանալիքը հանելու ու բայ թողու դուռը ըստ հին սովորութեան, այս պրոյմանաւ որ Յոյնք ալ Լատինաց դարձրնեն Հովիւներուն Եկեղեցին և Ս. Յարութեան վերի նորաչէն դրան բանալին հանեն՝ ինչպէս էր յառաջ : Արդ, այս առաջարկութեան ես ալ Ամեն կ'ըսեմ, գիտնալով որ Լատինաց ըրածը յայանի անիրաւութիւն է եզեր ընդդէմ Յունաց ըրածին. բայց ինչ արդարութիւն է որ Հայք ևս երկու ազգաց փոխադարձ անիրաւութեան գոհ ըլլալով՝ կորսունցրնեն իրենց իրաւունքը զոր ունին Քառասնից Այրին վերայ. միթէ ունին Լատինք պահանջմունք մի Հայոցմէ ալ :

ԵԶՐԱԿԱՅՈՒԹՒՒՆ

Արդ, հետեւցրնեմք մենք ալ թէ Հ. Պապէլլէին մէջ բերած և թէ մեր իրաւունքներէն :

1. Թէ Լատին միանութիւնը անյիշատակ ժամանակէ 'ի վեր ոչ ունէր, և ոչ երբէք ունեցաւ բեթլէէմի մօտ Քառասնից Այրին ազատ ու անկախ ստացումը. որովհետեւ ձեռքը հաստատուն ու օրինաւոր հրամանագիր և հրովարտակ չունի ոչ ծախու առած ըլլալուն և ոչ գործածած, բայց 'ի Ս. Պատի կոնգալէն, և բայց 'ի Եգիպտոսի Սուլթանի մը թզթէն, որ էթէ իրօք ալ կան՝ երկուսն ալ անզօր են :

2. Բսածներէս կը հետեւեցընեմք որ այսպիսի շնչին թղթերով ամենեւին չեն կարողացած իրենց կարծեցեալ իրաւունքը ՚ի գործ դնել, և բանի անգամ որ փորձ փորձած են թէ բանալիք և թէ մէջը կահ կարաւիք դնելու, ընդդիմու թիւն գտած են միւս քրիստոնեաց հասարակութիւններէն :

3. Եթէ հոգեւոր պաշտօն մի կատարած ունին մէջը, միւս երկու ազգաց քրիստոնէաբար թոյլտուութենէն համարձակած են, և ոչ թէ Այրին վերաց ազատ, սրբազան ու խաղաղ սեփականութիւն մի ունենալուն :


4. Թէ Է. Պուղէլլի ամենեւին չկրցաւ ապացուցանել իւր իրաւունքը ոչ վաւերական թղթերով, ոչ անուրանալի դործերով, և ոչ ամէն աղբի կենդանեաց ու մեռելոց վկայութիւնովք :


5. Թէ հարկ եղած ժամանակ ինչպէս միշտ, դարձեալ կարող եմք մեր պարծենցած համատարացութեան իրաւունքները ցուցընել որոնք համեմատ են սուրբ Երկրի սեփականութեան օրինացը. իսկ աէրութեանց մէջ եղած փոխադարձ պայմանադրութիւնները յայտմասին չեմք ճանչնար, վասն զի մեր խնդրոյն չեն վերաբերիր :


6. Թէ մենք եւս Ատտինաց կողմանէ այսպիսի յափշտակութեան փորձ մի անսնելնուս, որուն չէինք յուսար, որովհետեւ անբռնաբարելի իրաւունք են մերը, Բ. Դրան արդարութեանը ու իմաստութեանը կը բողբեմք որ արդարութիւն ընէ, և այս օրինակ վէճերու՝ որ խիստ շատ անգամ կը պատահին, վերջնական կերպիւ վճիռ մը ընէ. որպէս զի այսուհետեւ չդատահին այսպիսի անհամաձայնութիւններ որ և է ազգի մը հետ, զորոնք կը յարգեմք միշտ : Եւ կը յուսամք վստփայլ Իզգէթ Փաշայէն որ իւր պաշտօնը

հատարելով կրկին սուրբ Քաղաքս հասնելուն, շարունակելով յիշեալ Այրին դատը, ինչպէս որ յաջողութեամբ սկսած էր՝ իւր արդարասիրութիւնը ու անկողմնասէր ոգին յայտնելով, նայն ոգւով կը վերջացընէ թողլով Այրը իւր հին վեճակին մէջ իբր հասարակաց ուխտատեղի, յարգելով թէ մեր ձեռքի վաւերագրերը և թէ Տէրութեան շնորհած հրամանագրերը: Այսն ղի մեր յոյսն այն է որ Բ. Դուռը այսպիսի խնդրոց մէջ ազատ է իւր արդարացի սրոշումները ու հրամանները տալու, և կարօտ չէ և ընդդէմ է իւր իրաւասութեան և բացարձակ իշխանութեան՝ օտար տէրութենէ մի կախեալ ըլլալ, ինչպէս կը համարձակի պնդել ամենայն ուժով մեր առաքելական քարոզիչը. (տես իւր տետրին մէջ երես 15):









4778

2013

